

# ԼԷՕԻ ԳՐԱԿԱՆ ՅՈՐԲԵԼԵԱՆԸ

1883—1908



անդամակառուցեամբ կ'ողջունէ բովանդակ Հայութիւնն արդինալից Յոքելեարին քսանուհինգամեակը. ուրախ ենք, շատ ուրախ: Մեր ուրախութիւնը բազմակողմանի է: «Արժանի է մշակն վարձու իւրոյ», սկզբունքն՝ անելի միջնարակմանն այն է մանաւանդ՝ թէ յարգոյ Յոքելեարին եւ թէ մեզ, որ հայ ժողովուրդը սթափած կը յարգէ իւր անձնատուէր գործիչը, դարձեալ շնորհի Յոքելեարի տոկուն ճգանք եւ ընդուն քրտինքի: Այս աներկբայ է: Լէօ իւր ստուար հատորներու մէջ, երբ մէկ կողմանէ կ'անմահացնէր գլխաւորաբար ուսաստանայ կարծես մոռցուած մեծ գրիչները, գաղափարի գոհուած ազգային հերոսները, ուսաստանայ գրականութեան վերածնութեան ուսուցիչները, միւս կողմանէ ազդեցիկ գոյներով կը նկարագրէր ժողովրդեան ցուրտ անտարբերութիւնը, ապերախտութիւնը, որ յառաջադիմութեան բարոյական ամենապիտանոք խոչընդոտներն են: Լէօի հատորները, շնորհի իրենց ժողովրդականութեան՝ կը ծաւալէին ժողովրդեան ստուար խաւերուն մէջ, եւ ժողովուրդը մարտնչով զանոնք, սկսաւ վերջապէս ճանչնալ ազգին գոհուած մշակներու մեծութիւնը, սորվեցաւ զնահատել զանոնք: Բախտաւոր է Յոքելեարը, որ այժմէն իսկ սկսաւ վայելիլ իւր քրտանց քաղցր պտուղն. այս արժանի է առանձինն եւ սրտագին շնորհաւորութեան:

Հայ գրականութեան մէջ Լէօի դիրքը քարձր շատ քարձր է: Բարձր է Լէօ, որովհետեւ առանց չափազանցութեան կրնանք ըսել թէ գրուած է այնպիսի ինքնուրոյն դիրք մը, որ ազգին մէջ իրեն մրցակից մատնանշել չենք կրնար. մեր անցելոյն մէջ հայ գրիչներէն եւ ոչ մին կրցած է սուղ ժամանակի մէջ այն անմիջական արդինքն յառաջ ընել, ինչ որ Լէօի յաջողած է: Մենք ունեցած ենք որոշ չափով հմուտ բանասէրներ, պատմագէտ-քննադատներ, լեզուագէտներ, թարգմանիչներ, բանաստեղծներ եւ վիպասաններ, բայց ասոնք անելի ի նկատի առած են քարձրագոյն դասը: Լէօ պատմագէտ է եւ քննադատ, բանասէր է եւ վիպասան՝ բայց միշտ ժողովրդական: Ազգութեան այս նուիրական տարրը գրուած է ազնի Յոքելեարի բովանդակ ուշքը, եղած է Լէօի համօրէն գործունէութեան վախճանն ու նպատակը. Լէօի վարկը ըուն ժողովրդականութեան մէջ կը կայանայ: Լէօի քարձրութեան մէկ ցայտուն ապացոյցն ալ իւր ներքին էութեան մէջ կը կայանայ: Լէօի քարձրութեան մէկ ստոյգ է իւր բախտը ներկային հայեացքներուն եւ գաղափարներուն հետ չյարմարեցաւ միշտ, բայց կրնանք ըսել, թէ իր անձին ու խղճին հետ հաշտ մնաց: Պատշաճ կ'ըլլայ ինչպէս Լէօի գրութեանց պատկառելի ցանկը, թէ վիպականն եւ թէ գրական-պատմականը, ընթերցողին մտադրութեան յանձնելով պարզապէս զանազան թերթերու մէջ իւր բազմաթիւ յօդուածներն:

1. Վէպ թէ պատմութիւն. Շուշի 1887.
2. Վահան Մամիկոնեան. Շուշի 1888.
3. Ծայրեր. Շուշի 1888 (“Մշակ,,էն).
4. Կորածներ. Թիֆլիս 1889 (“Մուրճ,,էն).
5. Արնագին. Թիֆլիս 1890.
6. Դաւիթ եւ Մհեր. Մոսկուա 1891.
7. Վերջին վէրքեր. Թիֆլիս 1891.
8. Իմ՝ յիշատակարանը. Շուշի 1891.
9. Թաթախման գիշերը, Շուշի 1892. Բ. տպ. Թիֆլիս 1903.
10. Ախտահանութիւն. Բագու 1893.
11. Երեւելի մարդիկ. Բագու 1894.
12. Մեկընկէ Աղջիկը. Թիֆլիս 1898 (“Մշակ,,էն) Բ. տպ. 1905.
13. Գլաղստօն. Թիֆլիս 1899.
14. Հայկական տպագրութիւն. Թիֆլիս, Ա. հտր. 1901. Բ. տպ. 1904. Բ. հտր. 1902.
15. Անգուգականը. Շուշի 1902 (“Մուրճ,,էն).
16. Գրիգոր Արծրունի. Թիֆլիս. Ա. հտր. 1902. Բ. հտր. 1903. Գ. հտր. 1905.
17. Ստեփաննոս Նազարեանց. Թիֆլիս Ա. եւ Բ. հտր. 1903.
18. Յովսէփ Կաթ. Արղուծեան. Թիֆլիս 1903.
19. Պէշիկթաշեան Մ.՝ Տաղեր. Թիֆլ. 1903 (հրտ. Լէօի ընտիր յառաջարանով).
20. Կարմիր գտակը. Բագու 1904.
21. Ս. Մեսրոպ. Թիֆլիս 1904.

Ահա Լէօի համեստ գրադարանը, որ իւր քովանդակութեամբ ամէն հայու համար միշտ թարմ՝ պիտի մնայ, միշտ մերձենալի եւ օգտաւէտ թէ՛ զիտնոյն եւ թէ՛ ուսմին: Լէօի գլխաւոր գրութեանց վրայ թերթիս 1904 Յունուար թուի մէջ ծարտարագոյն եւ հմտագոյն գրիչ մը՝ Կ. Տիրեան արդէն խօսած ըլլալով մենք լով ընդհանուր տեսութիւն մը կ'ընենք Լէօի գրական գործոց:

Լէօ իբրեւ մատենագիր անաշտ քննադատ է. իւր քնածին հանձարովն եւ փորք ի շատէ աղքերաց օգնութեամբ՝ կը ստեղծէ նախ քնորոշ գաղափարներով ինքնակաց դիրք մը, համոզմունք մը: Այնուհետեւ կ'անցնի առարկային առաւելութիւնն ու թերութիւնը կշռելու, հոռու կուսակցական գրգռութենէ եւ յուզմունքէ, միշտ իւր համոզմունքը ծառայեցնելով իբր կշռեցոյց սլաց: Թերութիւնը մատնանշած ատեն, Լէօ երբեք տղայական հեզմութիւններու չի դիմեր, երբեմն սակայն ուր հարկ կը համարի՝ վայելուչ աւելի կատակի քան ծաղրական ոճի կը դիմէ: Եթէ Լէօի քննադատութեանց մէջ արատ խուզարկել ուզուի, այդ պէտք է — որովհետեւ համոզման եւ սկզբունքի տէր է — Լէօի համոզմանց մէջ որոնել: Ուր սակայն ուղղամիտ խուզարկուն եթէ թորորովին ձեռնունայն ալ դուրս չգայ, պատճառը Լէօի աղքերաց վերագրելու է, որ դժբախտաբար հայ եւ ռուս աղքատիկ հորիզոնէն անդին չ'անցնիլը: Անաշտ ըլլալու համար, պէտք է դիտել նաեւ, որ երբեմն փորք ինչ նախապաշարմանէ գերծ չի մտար Լէօ:

Լէօ շրջահայեաց է եւ խղճամիտ. իւր ամէն պատմական կենսագրական հեղձնակութիւններն, ընդհանուր պատկերացում մըն են ժամանակին. իւր գրութեանց շիւթին վուլի կը տիրէ, խուզարկու աշօք՝ կը կրկտէ հինն ու մոռցուածը: Ի ձուռ սկսե-

լու արեւելեան խակ սովորութիւնը հոս ալ կը տեսնուի, քայց այնպիսի համոյական գոյններով եւ ճարպիկ հեռատեսութեամբ, որ ընթերցողը ձրի ապրանք ստանալու գոհունակութեամբ՝ հրաժեշտ կու տայ գրութեան: Այս ոճը առանց տարակույսի մեծամուն Հեղինակին մասնաւոր դիտաւորութիւնն եղած է. վասն զի հայ հասարակութիւնը մասնագիտական գրութեան մարտերը ընդունակութիւնը չունի, հարկ է մանրամասն խնդրոյն ծագումն ու պարագաները յերիւրել դիւրմբռնելի ոճով, որպէս զի դիտուած նպատակին համնուի:

Լէօի մէջ կը տիրէ պատմաբանի բնածին հանճարը: Եթէ քարձրագոյն կրթութեամբ օժտուէր եւ եւրոպացի գիտնոց դիւրութիւններն ու միջոցներն իրեն չպակուէին, մենք ապահովապէս հռչակաւոր պատմագիր մ՝ ունենալու միջիտարական պարծանքն պիտի վայելէինք այսօր: Լէօի պատմական կենսազրական հեղինակութիւնները, մասնաւոր օժութիւն մ՝ ունին. երկար մանրակրկիտ՝ երբեմն նաեւ հեռաւոր նիւթեր, երբեք ճանձրութիւն չեն պատճառեր: Ընթերցողն սկզբէն մինչեւ վերջը նոյն լարուած ուշադրութեամբ կը հետեւի Հեղինակին. իր ծապաղ ոճը միայն այնչափ դիւրամարս չէ: Հարկ է առանձինն շեշտել նաեւ Լէօի վիպասանական կողովը: Մեծիքի Առջկկը՝ իր վիպական գլուխ գործոցը, պահ մ՝ ենթադրել կու տայ իր ամբողջութեան մէջ, որ արեւելեան երեւակայութիւնն իր վառվումն գոյններով հոն չի թագաւորեր. ըստ հետետորդի Լէօ իբր վիպասան մեծ դիրք մը չի գրասեր: Այս սակայն պատրանք է թէ եւ, քայց ոչ առանց հիման: Լէօ միշտ քարո նպատակներ դիտած է. գեղարուեստը ժողովրդեան բուն պիտոյից հանդէպ երկրորդական դիրք ունեցած է իրեն քով: Իր քովանդակ գրութեանց նիւթը, հայ պատմական ժողովրդական կեանքէ առած՝ եւ ձգտած է միելու այդ կեանքը դէպի մերձաւոր գաղափարականը, ըստ ամենայնի անմահ Բաֆֆիի դրութեամբ. այս տարբերութեամբ, որ Բաֆֆիի մէջ տիրողն է վիպականը իսկ Լէօի մէջ պատմականը:

Մեծ է նաեւ Լէօ իբր հրապարակագիր. այնպէս որ իւր մանաւանդ վերջին շրջանիս մէջ այլեւայլ թերթերու մէջ գրած հատուածներն նահապետական տիպ կը կրեն եւ ինքնաբերաբար ազդեցիկ են հասարակութեան վրայ: Թող այն որ ամէն նոյն կարգի հանդարտ արդարակորով գրուածք ունի ազդելու առաւելութիւնն՝ Լէօի գրիչն ազգային պատկառելի հեղինակութիւն մ՝ ունի նաեւ: Այս իւր արդար իրատունքն է, որուն լիուրի գիտակցութեամբ թարգման հանդիսացած է իւր աշխոյժ գրիչը:

Լէօ Ռուսահայ գրականութեան մէջ ուրոյն ոճ մ՝ ունի, ոճ մը, զոր իրաւամբ հայկական անուանել կրնանք, եթէ ներեալ է քնականը հայկական յորձորջել: Ռոտկ-հետեւ Լէօ ծագմամբ ժողովրդական եռուն շրջանէ մ՝ ըլլալով եւ արուեստէ ու բռնազրօսութենէ հեռու՝ ընտանեկան շրջանակի մէջ գարգանալով դժուարաւ անոր մէջ ոճի օտարութիւն մտուց կը գտնէր, քաց ի ռուսականէն, որմէ գերծ չէ նաեւ Գովկասի ժողովուրդը: Երբ Լէօ կրկնեց ռուս մատենագրութեան խառնակ ասպարէզը, փոքր ի շատէ ոճի մը տէր էր արդէն:

Լէօի ռուսահայ մատենագրութեան մէջ, լեզուական տեսակէտէ ունեցած բուն նշանակութիւնն այն է, որ իւր պատկառելի հատորներով՝ նոր ոյժ մը տուաւ ռուսահայ գրական լեզուին: Բաւական ժամանակ էր արդէն Գովկասի լուսաւորիչներու յարգելի դասը, ռուսահայ լեզուին ինքնուրոյն գրական լեզուի իրաւունքը վաստակած էին: Ոչ թէ երբեմնի նաեւ չափազանցուած վէճերով եւ վայրաժատին նեղ կուսակցական կարծիքներով, այլ այն պատկառելի գրադարանով, որ միխացաւ

յընթացս տասնեակ տարիներու: Լէօ յայսմ ամենակարեւոր դերքն ունի, թէ իւր հեղինակութեանց քանակութեամբ եւ թէ լեզուին եւ ոճին որպիսութեամբ: Եթէ մեր ներկայ ոռուսայ գրիչները հետեւէին Լէօի այս ոճին, մտադիր ըլլային փոքր ինչ խորթութեանց, այսօր պիտի դիւրանար մեծապէս ոռուսայ լեզուին քերականութիւնն եւ համաձայնութիւնը: Գժբախտաբար այսօրուան մանտանը լրագրական հրատարակի վրայ երեցողներէն շատերը, այնպիսի աղիկամի ոճ ունին, որ միշտ անմարտելի եւ խորթ կը մտայ: Գլխաւորաբար քառերու ընտրութեան մէջ տիրող օտարամտութեան պատիւ՝ կարծես զրչի կորուզն եւ ոյժն առաւելու կը ձգտին: Բաղձալի էր, որ մեր ներկայ Կովկասայ կարգ մը հեղինակաւոր եւ ծեռնհաս գրիչներն, ծեռնարկէին քերականութեան (համաձայնութեան կարեւորութիւն տալով) եւ քառազրբի մը, որպէս զի մեր ներկայ լմացող գրականութեան՝ յաջողի ծեռք քերել այն միօրինակութիւնը, զոր վարդոց մեր տամիկայ եղբայրներն կը վայելին: Այս կարեւոր եւ մեծ ծեռնարկիս մէջ ալ հարկ է որ Լէօ կենդոնական ուղեցոյց ընտրուի:

Լէօ որչափ ալ ֆիզիքապէս խոնջած վիճակի մէջ ըլլայ, դեռ գործելու քաւական ոյժ ունի, դեռ ծեռնհաս է ճոխացնելու հայ աղքատ գրականութիւնն նոր նոր հատորներով, եթէ միայն Ազգը չզլանայ կատարել իւր պարտքը, ապահովելով Լէօի նիւթական անդորրութիւնը: Հարկ է ուրեմն յարգանք շնորհակալ ըլլալ այն անձանց, որոնք անզուգական Յոքելեարի նիւթական անդորրութիւնն ապահովելու կը ձգնին, կը յուսանք որ հայ ժողովուրդը պիտի չզլանայ գործակցի սոյն վախճանին յաջողութեան, համազուած ըլլալով, որ Լէօ իւր գոյութեամբ միայն պատիւ է Հայութեան եւ մասնաւորապէս պարծանք ոռուսայ գրականութեան: Լէօի պատմական ամենաքետիւր գործոյն շարունակութիւնն՝ տպագրութեան կը սպասէ, քաղձալի էր զայն որ մը յառաջ տեսնել: Բաղձալի է, որ ամէն ծեռնհաս հայ ընտանիք, Լէօի օգտաշատ գրադարան մ'ունենալով պարծի, այս պատուականագոյն քարոյական վարձատրութիւնն է յարգելի Յոքելեարին:

“Ինչ որ ցանես, զայն կը հնձես,” առածը՝ կարծես մասնաւորապէս հայ մտքի մտաւորական մշակներուն համար չէ՞ ճշմարտած երբեք: Մեր անցելոյն եւ ներկայիս մէջ անգամ՝ ամէն զրչի նուիրուած անձնաւորութիւն, յաջողած է լոկ պատրաստել մոռացութեան եւ զրկման ցուրտ գերեզման մը: Առնունք նոյն իսկ մեծանուն Յոքելեարը: Ամբողջ 25 տարի գործեց, վաստակեցաւ, քրտնեցաւ հայ ժողովրդեան քարտոյն՝ հայրենաց սիրոյն համար, մինչեւ իսկ վրայ տուաւ ու քայքայեց իւր նիւթական գորութիւնները: Սակայն իւր սիրոյն, աշխատութեան, անձնագրութեան դիմաց՝ զոնէ ցայժմ՝ հնձեց լոկ անտարբերութիւն, անկարեկցութիւն, ապերախտութիւն: Ալելի չենք ուզեր պարզել այս այլանդակ պատկերը: Ներկայ գրական Յոքելեարն թող առիթ ըլլայ քանալու հայ ժողովրդեան աչքը, որ մանչնայ իւր քարերարը կ'սամապատասխան պարտքը: — Մենք առ այժմ՝ ջերմապէս ողջունելով յարգելի Յոքելեարը, կը մաղթենք անհամեմատ պայծառ 50 ամեակ մը, առելի զուարթագին օրերու մէջ եւ կը քաղձանք տեսնել հայ գրականութիւնը ճոխացուած Լէօի ապագայ արդիւնաւոր երկերու շարքով:

Հ. ԱԹԱՆԱՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ